



ՀԱՅՈՒԹԵՐԸ

ԲԱՂԱՔԱԿԱՆ 0.29ԱՅԻ ԲԱՐԵՒԹԵՐԱԿԱՆ ԵԿ ՏԵՏԵՍՈՎՈՎ

Առաջնահայութեա 19 ՅՈՒՆԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաղղիականնոր պաշտօնէութիւնը կերեւի որ Փարփղի մէջ մեծ վրատահութիւնցպատճառ եր, եւ առժամանակեանցայ պաշտօնէութիւնը մը կը համարանի, որոյ նպասակն է միայն հրաժարեալ պաշտօնէից տեղը լցնել, մինչեւ որ Օրէնսդիր ժողովը դարձեալ նատի: Բայց այն ատեն կը վախցուի որ տագնապը չնորոգի եւ առաւել ծանրագոյն կերպարանք մը չառնու: Պաշտօնէից ընտրութիւնը կուսակցութեանց եւ ոչ մէկը գոհ է ըրեր, մինչդեռ Պ. Ուուէլ ծերակուտաին նախագահ անուաննելուիր՝ կառավարութիւնն առանց փաստաբանի կը մընայ Օրէնսդիր ժողովին մէջ, քանզի կը կարծուի որ նոր պաշտօնէից եւ ոչ մէկը կարող է ընդդիմագիր մասին յարձակութեանը օր մ'անգամ վանել: Ուէ այս նկատման եւ թէ ժողովին մէջ կայսեր կուսակցից եղող մեծագոյն մասին ընտրութիւններէն ետեւ ցըրուելուն պատճառաւ, Օրէնսդիր ժողովին լուծումն ու նոր ընտրութեանց ձեռնարկութիւնն անհաւանական չի թուիր, թէպէտ Փարփղէն առնուած հեռագիր մ'այս լուրը սուտ կը հանէ: Ժողովին լուծման կարծեացն սպասառաւոր կողմը կը պնդեն թէ երեսափոխանաց կամ ծայրացեղ աղատական եւ կամկայսերական ըլլալուն պատճառաւ աղատական պաշտօնէութիւն մ'անկարելի է, եւ վերջապէս հարկ պիտի ըլլայ ժողովը լուծելով նոր ընտրութեանց ձեռնարկել: Դսկ լուծման հակառակ կուսակցութիւնը կը հաստատեն թէ արդէն մեծագոյն մասը պահպանողական է, եւ կընայ ըլլալ որ նոր ընտրութիւններով աղատական ըլլալայ. թէ քանի մ'ամսոյ մէջ՝ երկիրն երկու անգամ ընտրական յուզմանց ենթարկելն իմաստութիւն չէ. թէ ոչ ոք կընայ գիտնալ նոր ընտրութեանց արգասիքը, եւ թէ քաղաքագիտութիւն չէ երեսափոխանութեան մեծագոյն մասին հաւատարմութիւնը գիտնալով՝ զայն չփորձելէ առաջ լուծել: Որ եւ է պարագայի մէջ կայսեր բոլորտիքն ամպեր կը գուշակուի, եւ Օրէնսդիր ժողովոյն յառաջիկայ նիստնալ խիստ փոթորկալից կը գուշակուի, եթէ կայսերը տակաւին ծանր ծանր զիւմներ ալ չընէ:

Օրէնսդիր ժողովին դադարումը
մինչեւ հոկտ. պիտի տեսէ, բայց դա-
դարու մը՝ թէպէտ իրաւացի պատճառ-
ներ ալ ունէր՝ Փարիզի մէջ մեծ դրժ-
դոհութեան պատճառ եղաւ։ Վեճա-
գոյն մասէն շը երեսի խանճներ կայ-
սեր աղերսագիր մը մասաւցին խընդ-
բելը որ ժողովը նորէն շուտով բաց-
ուի։ Կայսրն ասոնց խռատովաներ է
թէ ՞։ Հայտը իսորհրդուկը դ ոցեր

էր ժողովը, բայց յետոյ Պ. Շ նայտըլլ
ալ իր սիմալիլլ խոնակվաներ է։ Երես-
փոշանները տեղե կութիւն տուին
նաեւ կայսեր՝ հասարակաց կարծեաց
պիճակին վրայ։ Էլայսը պատասխանեց
թէ այս բաներուն ամենքը պիտի քըն-
նէ եւ նոր պաշտօնէից պիտի ներկա-
յացնէ :

“Ա, աբովէոն կայսեր վերջին որոշում
ները ՈՒԽՆ—ՔԸՐԱՒԻ պալատն եղած
պաշտօնէց խորհրդոյ մը մէջ տրուեր
են, ուր առանձին խորհրդոյ անդամ
ներն ալ ներկայ էին : Պ. ՈՐՈՇ քա-
նի մը խօսքով ընդհանուր վիճակը նր-
կարագրելէ ետեւ՝ խնդրեր է կայս-
րէն որ (ԾրԷՆՍԳԻԲ ժողովոյն ուղղեալ
պատգամախօսութեան ներքեւ իր ըս-
տորագրութիւնը դնէ : ՅԵՄՈՅ ԾՐ-
ՍԻՆԻԻ դուքսը խօսքի սկսելով, իր առ
կայսրն ունեցած անձնութիւն թեան եւ
Գ. Աղղիյ ընդհանուր շահուցնկատ-
մամբ տարբեր կարծիք յայտներ եւ
աղատական միջոցներն առ այժմ յար-
մար չէ դատեր : Ուրիշ քանի մը դի-
տողութիւններէ ետեւ կայսրը պատ-
գամախօսութիւնն ստորագրեր է ու
կը ծանուցանէր թէ հետեւեալ կէ
տերը ծերակուտին խորհրդածու-
թեանց պիտի ներկայացուին : 1. Օ-
րէնսդիբ ժողովին իրաւունք տրուի իր
կանոնադրութիւնն ընելու եւ դիւա-
նըն ընտրելու : 2. Ծրինաց փոխիշու-
թիւններ ներկայացնելու եւ քննելու-
եղանակը պարզուի : 3. Վ. պատայիննէ
առեւտրական գաշնադրութեանց մէ-
դրուած նակադիններու փոխիշութիւն-
ները կառավարութեան կողմանէ (Ծ-
րէնսդիբ ժողովոյ հաւանութեան ներ-
կայուին : 4. Նըւմեակց հաշուեցոյց
գլուխ առ գլուխ քուէի դրուի, որ
պէս զի (Ծրէնսդիբ ժողովին համա-
րառութիւնն աւելի կատարեալ ըլլայ-
5. Նըրեսիսան եւ միանդամայն հա-
սարակային պաշտօնատարը ըլլայլու եւ մի-
նաւանդ նախարարութեան պաշտօ-
վարելու մասին ներկայ արդելքը վեր-
ցուի : 6. Նըրեսիսանայ հարցման ի-
րառուեքն բնդարձակի : ”

Գաղղիական լրտիքներն ու եւ
ըստական լրտիքը շատերն այս ծա
նուցեալ սահմանադրական փոփոխու
եանց վրայ կը վիճաբանեն : Յահմա
նազրական կուսակցութեան բերանձ
եզող լրագիրները կայսեր պատուա
մախօսութեան մէջ հնուարականց կարծ
եաց պահանջած բոլոր բարեկարգու
թեանց սերմերը պարունակեալ կը նը
կատեն , բայց միանդամայն խորհուրդ
կուտան (Ը)րէնսդիք ժողովոյ որ խո
հեմ եւ ազգու ընթացքով զանոնք
արդիւնաւորէ : Ենդդիական թայյմզ
լրագիրն ալ ինդիքն այս նկատմամբ
առնով կըսէ թէ Կաղղիոյ մէջ խորհուր
դարանի միջոցաւ կառավարութեան
ամենէն մեծ արգելքն այն եղած է մին-
չեւ հիմա՝ որ երեսփոխանաց մէկ մասը
եւ ընկերութեան ալ մէկ մեծ մասը
քիչ շատ պատերազմի միջակի մէջ

դժոնուեր են վեհապետութեան հետ
թէ՛ միապետութիւնը եւ թէ՛ հան-
րապետութիւնն իր անհաշտ թշնամի-
նիքն ունեցած է, որք անոր կործ ան-
մանը ջանացեր են: Պ. Հերսիներին
պէս կայսերականք միշտ յայտնապէս
եւ անծխուելի ճշմարտութեամբ մը
կըսեն թէ կայսրն իր թշնամեաց գէմ
պէտք է որ միշտ իշխանութիւնն իր
ձեռաց մէջ պահէ: Դիւրին է գու-
շակել ուրեմն որ Ծրէնսդիր ժողովոյ
միտումներն այս նկատմամբ խստիւ
պիտի քննուին, եւ կայսրն ալ՝ որ տրա-
մադիր է եւս քան զեւս դիջումնել
ընելու քանի որ ազատական շարժու-
մին իր վեհապետութեան տպահովու-
թեան սահմաններուն մէջ կը մնոյ
վախճանն ինչ որ ալ ըլլոյ՝ իշխանու-
թեան հօր բազկաւը պիտի միջամտէ
երբ որ յայտնի ըլլոյ թէդիմադրու-
թիւնը դաւագրութեան ամենափոքր

Դրլանտայի բողոքական եկեղեց
ւոյ կալուածոց բարձման օրինաց վը-
րայ Ենդղիոյ լրտերուն խորհրդարա-
նը պաշտօն էլից հետ համաձայնութիւ-
մը հառտատեց եւ երկու խորհրդա-
րաններուն մէջ վէճի պատճառ չմնաց
Ըրէնքը թագուհւոյն վաւերացում
ալ ստանալով գործադրելի եղաւ : Այ-
նայ աւելի մեծ եւ դժուարին խնդիր
մ'ալ , որոյ լուծումն այսուհետեւ իր-
լանտացւոց դանդատի տեղի չթողուր
այն է հողային կալուածոց խնդիրը
Հայտնի է որ անդղիացիք Դրլանտայի
ակրած ժամանակնին հողերն իրենց
մէջ բաժնեցին . աշխարհակալու թեան
այս անարդար գրաւման վախճան մը
տալ պէտք է : Կալուածառէրելը գա-
րաւոր սեփականութեան իրաւոնք
սուացած ըլլալով , հարիկ կրլըց լուծ-
ման արդար եղանակ մը գտնել , որոյ
թէ՛ անոնք գոհ ըլլան եւ թէ իրլան-
տացիները : Ենդղիոյ խորհրդարաննել
հիմա իր ուշադրութիւնն այս խնդրոյ
վրայ պիտի դարձնէ :

Վաստրիոյ կարմիր տետրակինն մէ
Տաճկաստանի վերաբերեալ գրու
թիւնները՝ Հունաստանի հետ յարա-
բերութեանց դադրելուն փրայ միայն
կը խօսին : Պ. Պայոսթ կը մերժէ այ-
դրութիւնը, որ՝ կըսէ՝ արեւելեան
գործոց մէջ կը տեսնուի, եւ որով տէ-
րութիւններն ու զղակին : Դրան խոր-
հուրդ տալէ կզցու շահան, որպէս զի
անոր զդացու մներն ու անկախութիւ-
նը չիթրաւորեն : Վաստրիոյ կառավա-
րութիւնը 1867 յունու արին ծրագիր
մ'առաջարկած էր, որ եթէ ընդուն-
էր, տէրութիւնները և մեղմիկ տահ-
պում «մը պիտի դորձադրեին» : Դը-
րան փրայ, բայց այս ստիպման փոխա-
րէն Ասճկաստանի մէջ յեղափ իփսական
փորձերուն առաջնուն առնուած կըլլար
Պ. Պայոսթի այս խօսքերը պարզ լեզ-
ի թարգմաներով, ըստի կու գէ թէ Յ:

ւստրիա 1867 ին տէրութեանց առաջարկեր է որ Հ. Դուռը մեղմով ըստ տիպեն ժամանակիս պլիտոյից յարմար բարեկարգութիւններ գործադրելու որպէս զիապագային մէջ յեղափոխութեանց պատճառ չնայ : Իայց Պայսչ այս շաբթու արտաքին գործոց պաշտօնէու թեան հաշուեցոյց խորհրդարանի յանձնաժողովին ներկայացնելուն առթիւ յայտարարութիւնը ըրաւ թէ Իւստրիա ալ 1867-ի մեղմութեան սահմանագրութիւնն ի բաց թուղուցած է . եւ թէպէտ Հ. Դրան խորհրդարանը պիտի տայ իր քրիստոնեաց հպատակաց հետ քաղցրութեամբ վարելու , այլ իր խորհրդարանները գործադրելու համար Հ. Դուռը չպիտի սահմանը :

1 ինցի եպիսկոպոսին դատաստա-
նը եղեռնադար ատենին առ ջեւ տես-
նու ելով, երդու եալ դատաւորները, յան-
ցաւորութեան վճիռ տուեն միաձայն,
եւ եպիսկոպոսն իրբեւ հասարակաց-
խաղաղութեան խոռվիչ 14 օր բան-
տարկութեան դատապարտուեցաւ :

Դատաստանը տեսնուած ժամանակ Այր եկեղեցւոյն եւ ուրիշ եկեղեցեաց մէջ աղօթմքներ կարդացուեցան ՚ի նպաստ եպիսկոպոսին :

Կայորը եպիսկոպոսին ներում շընորհեց, բայց եպիսկոպոսը չընդունեց :

Սպանիոյ լուրերը նոր գաւառդրու-
թեամսց լուրեր էր բեր Դու : Քանի մէ
լրագիրներ կը ծ անուցանեն թէ ոպա-
նիական գահուն թեկնածու Տօն—
Քարլոս Ամանարայի գաւառը մտեր է,
ուր ինչպէս նաև ուղիշ տեղեր անոր
կուսակիցներն ապստամբութեան փոր-
ձեր ըրին , զորս կառավարութեան
զդրքերը դեռ զսպելու կաշխատին :
Վատրիտի եւ որիշ քաղաքաց մէջ
բանաարկութիւնները կո շարունակեն,
եւ կըսուի թէ Վերբանի եւ Շռիմ
մարաջախտներուն կենաց գէմ ալդա-
ւադրութիւն մը գտնուեր է : Քու-

պայր ապատասխռութեալ դմու զարշացած չէ, եւ կղզլոյն ընդհանուր կառավարիչը վերջնական յարձակում մը կը պատրաստէ եղեք ապատամբաց վըրայ: Այսցեալ— Կահանգաց կառավարութիւնը՝ Վիւ— Եօրքէն յն զափոխական մասնաժողովի միջնութք Քուպայի ապատամբաց օգնութիւն զրկըւին արդիեց, եւ այսպարագայիս մէջ հզօրապէս օգնեց Ապանիոյ ներկայ կառավարութեան: Քիլիի եւ Ռէրուի հասարակագետութեանց հետո ունեցած վէճն ալ կարդի գնելու համար՝ Այսցեալ— Կահանգաց միջնորդութեամբ զինադադար մը հաստատւեցաւ, թէ եւ թշնամու թիւններն արդէն շատոց գաղրած էին. եւ յուսալի է որ քիչ ատենէն պաշտօնական-յարաբերութիւնները կը վերահաստատին:

